

բեւելեան եկեղեցեաց մէջ շատու ուշ եղաւ, ուստի եւ այս ժամանակ՝ որ կանոն դրսած է առաջին խրագրին ձեռաօք՝ գեւ չեղած բաժանումն։ Ըսդ հայուսակն Արեւմատը աւելի կանուն եղած էր այս բաժանումն, ըստ Հերկենրով էրի արդէն Գագրուն, այնին որ Ս. Ազգութիւն Համբարձման տանը կը յիշէ իրեւ հագոյններէն մին։ Մանաւագ թէ մոտե եր Արեւմատը զեղծումն ալ՝ Պենալուսուէից օրերէ Զատակէն 40 օր վերջը Համբարձման տանին հետ փակէն, պայպէս որ նըւիրչայի 306ին դումանաւ տուղըն իրեւ նոդ կանոնը դրած է այս զեղծման դէմ։² Համբարձման տօնը բաժնաւած կը յիշն Սագոյն կամաց ընդունակութիւնը Առաքելցոյն եւ՝ “Յաղագութիւն հոգածական Պաշտամուն, անվաերական գրադինքն”, որոք ասպայի Դ դարու վրշիցն առած ճերենց այժմն ձեւն։ Կաեւ մեր գութեան ժ կանոնն այլափոխաւ եւ ըստ յետնագոյն սովորութեան փոխութ է ասորենին Լ եւ Մ ձեռագրաց ընթերցաւոյն մէջ, ասկան ուղղագոյն ընթերցաւոք պահած են Օւ. ձեռագրին, ինչպէս նաև հայերէն ձեռագրին, որ այն չափ աւելի արժէն ունի, — որով եւ այս ընթերցաւուն վաւերականութիւնը բարեկամութ առաջ չի կնարկ իյաւ, — որով որ կանոնի բովանդակութիւնը թարգմանչներ թարգմանչներ ժամանակնին ժամանակնին սովորութեանը համար համար չէր, եւ առաջ համար ուղ ժամանակն աւելցուած կը գտննէք հայերէն մէջ։

Այս եւ այլ սուոքի հանանաց ըսով կան շատ մը նորագոյններ, որն է գոյն իրենց այժմն ձեւին մէջ՝ հին չեն ինար ըլլալ, օրինակի համար կամ Զ (Ասոր. Ե) եւ կամ Խ (Ասոր. Խ)։ Առաջինը կը հրամայէ որ եկեղեցն մէջ ըլլան երիցուած էր սուրբաւագութւուք . . . եւ կոս-ուութեացուն Այսուել ասորի բնագիրը մինչեւ անդամ յօնական նուօձակունուս (կիսասարկաւադ) բայց գործած է, որ ասորի գրանալութեան հագոյն գործունուց մէջ՝ որպաշ իրեւ ծանօթ է, ամենեւ չի գտնուի։³ Եղի իսկ այս բայց կը ցուցնէր որ կանոն իւր այժմն ձեւով շատու ժամանակ միայն ինար գրաւած ըլլալ, եւ շատ աւելի ուշ իրեւ հետ սեր կազ ունեցող ուղարկաւանքն մը՝ Աբրամութ թռողնն, որ իւր այժմն ձեւն Դ դարու վերջին կէսին մէջ տառ է։⁴ Այս վերջին սուսական գրադրը դեռ եւս չի դիմեր կիսասարկաւադը աստիճանն, այլ Պաշտամուն, ասորի համարական անուբանն, ուր կը սուսական մէջ Առաջին թէ Արդէ թէ Առաջին իւր այս եւ շընակայ գրադրը մէջ եկեղեցներ կը շնէր, եւ կը հաստատէր անոնց համար երիցուն եւ սուրբաւագուն եւ երիտրուցուն սոյն կառ-

⁴ Augustinus, epist. 118 ed. Jan. c. 1. առ Alzog, Kirchengeschichte. 9. Aufl. p. 248. Hergenröther, Kirchengeschichte, I. p. 187 ևն։

⁵ Hefele, I. 174.

⁶ Տես Pitra, Monumenta, I 68 և. 290.

⁷ Հետեւ նաև Payne Smith, Syr. I. p. 995. ⁸ Բերդուն կը ննէ իւր 370—390 Ե. և ասրիները. (Tixeront, les origines etc. p. 187 ևն։)

⁹ G. Phil. p. 40, 18 = Հայ էլ 38, 6.

ընի հետ համեմատելով մեր կանոնը՝ պէտք ենք սեւ որ վերջինն ամէնէն կանոնի Դ գարուած ըլլալ։¹

Այս նիւթեց նկատմամբ աւելի ամրութական դաշտակար աւնենալու համար պէտք է յիշել որ հնարայն ժամանակներ նաև յունական կոնկուս մէջ նուօձակունուս (կիսասարկաւադ) բայց շատ քիչ է գտնուի գործածուած, Հնագոյն յունական կոնկուսներուն դրաւագական իմաստը առեւլ, Այսու կը խօսի օրինակի ազգական Նուկուարի թր 314—325 Ե. Ք. գործարեալ գործիցն ծ փակութեան պահանջման վրա կը նշանակի իւր անունուին եկեղեցական փարաւարիան անուուցը ընդհանրապէս, եւ անձնէ մասն նաև իր աստարկութապէս ի միասին տեսալ, Այսու կը խօսի օրինակի ազգական Նուկուարի թր 314—325 Ե. Ք. գործարեալ գործիցն ծ փակութեան պահանջման վրա կը նշանակի պահանջման 343—381 Ե. Ք.) Իւ, իւ եւ իդ կանոնները,² եւ այդ: Աւել հնարայն եկեղեցական գրիշը նաև ասրաւագական պահանջման ապաւորութ անուուցներուն կառաւած, օրինակի համար Արքայացուն որ պահանջման ապաւորութ, երիցուած էր կանոնական գործինք, ինչպէս իւ յունական Ապաւորութապէս իւր անուուցները, ինչպէս իւ յունական Ապաւորութիւնը, եւ՝ “Յաղագութիւն հոգածական Պաշտամուն, զըստիւնք, որ կապաւութ էր կամանական պատասխանի”,⁴ եւ այլ գործինքներ։⁵

(Ըստանիւլի)



ՊԱՑՍԱԿԱՆ

ԵՎԼՈՒՐԵԹՈՒՊՈՒԾՈՒՅՈՒՆ ՊԱՑՍԱԿԱՆԻ ՌԵՇ
ԵՐԿՈՒ ԲԻԶԱՆԿՈՒՆ ԳԵՂԳ

Ապարիամ թերեղիայի 1758 նոյ. 30ին արտօնութեանց հրովարտական առաջն կէտն մէջ իւր հօրը՝ Կարուս Զ, ին այն հրամանին՝ թէ քաղաքն Եղիսաբէթուպոլիս կոչուի, Կաւեցուի որ քաղաքն կնիքն ըլլայ այնուհետեւ Սրբուհւյն Եղիսաբէթի հունդարացի իշխանութեացն կինդաւագիր պատկերը։

¹ Hefele, I 248.

² Hefele, I 764—66 ևն։

³ Տերեկուու, վիւութ իւր Մահակ, ԵԱ. (առ Caillau, Collectio SS. Eccl. Patrum, XV, p. 224 և 225.)

⁴ Pitra, Monumenta, I 57, 58, 62, 399, 640. Hefele, I 818.

⁵ Տես Hergenröther (Kircheng. III, Per. I, p. 190) Առաջնուց մէջ կը սուսական յաճախ կը գործած ասրաւագութները կը այս թէ արշագ կարգական վասերական գրադրեանց մէջ կը գործաւած կամ բարեկան գրադրեանց մէջ կը գործաւած։

Մեր ժամանակները կրպտիութիւնն ալ՝
դիտութեան մէկ մասնաւոր ճիշդը կացոցանե-
լով՝ կարեւոր կը համարիմ այս առթիւս քաղ-
քին կնիքն ընթերցողներուն ձանցընել, այնչափ
առեւ որպատ աս ալ ուղարկի մեր պատմու-
թեան և մերակի.

մինչեւ 1752, ամէն կողմ տեղեկանարով ու ա-
մէն դի մարգրիկներ երկելով, սակայն ի զոքք-
քաղաքին նիշեց երեւան ըլլաւ։ Այս տեսնելով՝
Հասարակութիւնը 1752 դեկտ. 18-ին ընդհա-
նուր ժողով գտնամեց, որուն մեջ պայ կո-
րուսունը Հասարակութեան առաջնորդ գնելով եւ-
ճանդիրը լւա մը կըսելով՝ որոշակեցան որ քա-
ղաքային վարչութեան կողմանն յաջօրդ շատ
նիւացի ու շըշահանց յայտարարութիւնն ըլ-
լուի։

“Կը ծանուցանենք թէ մեր երկրին ու թէ
ուրիշ երկիրներուն, թէ մեր գիւղիւլցո գաւա-
ռնի եւ թէ ուրիշ գաւառաց ու աթոռներուն
մէջ գտնուող, թէ հունգարացի, թէ սաքսոն,
թէ գերմանացի, թէ հայացքի ու թէ որեւէ
ազդայնուեան վերաբրող մարգու, բայց մա-
նաւանդ մէր քաղաքացեացին, որ գիտնան թէ
ձեռուընին գաշխաքիր մը, կամ հաստատութիւն-
մը եւ կամ որեւէցէ տեսակ պարտաւորութեան-
գիր մ'ունենան մը հասարակութենեն, որ մեր
քաղաքին այս կրոստան նիստովն ըլլայ կնուուած,
— որուն նշանները վերը յայսնեցինք, — պար-
ատախն է մեզի բերելու ու քաղաքին ներկայաց-
նելու, որպէս զի եթէ պայմանի հարկաւոր բան
մ'ըլլայ, եւ պէտք ըլլայ որ քաղաքն իրեն տուած
պարտականութեան խօսքն վրայ կնայ՝ նորէն
կիրուի այն կնշովն զոր հրմակ ունի քաղաքը
— Երկորդ, անոր՝ որ քաղաքին հասարակու-
թենէն ասանկ պարտականութեան գիր մ'ունի
ժամանակ կու ասան՝ օտար երկիրներն եղողնե-

րուն Համար՝ տարի մը, մեր երկիրն եղողներուն՝
վեց ամիս, մեր գաւառին մէջ եղղներուն՝ երեք
ամիս, մեր քաղաքացիներուն՝ վեց շաբաթ, որ
այս միջոցնի՝ ձեռքն եղած գրութիւնն հասա-
րակութեան ներկայացընն է: Ես թէ որ անձանէ
չկարենայ դալ եւ ուրիշն հետ չկարենայ զա-
նիկայ, վերորդեալ ժամանակի միջոցն մէջ
իրկել, — եթէ ուրիշ կերպով չէ, գոնէ գրով
իմաց տայ, որովհետեւ եթէ այս տեսակի թուղթ
մը շներկայացընն քաղաքացին իշխանութեան,
գիտենայ որ փուձ բան պիտօր համարուի պյն
գրութիւնն եւ բանի մը տեղ պիտօր չդրուի:
— Երբորդ, որովհետեւ մէնք մեր երդմամբը,
զոր քաղաքին ըստ ենք, կը վիայնեք որ մեր
գիտնալով տեղ մը՝ ոչ մեր երկիրն, եւ ոչ ո-
տար երկիր մը, մեր այս վերորդեալ կորսուած
կնիքով կնորուած պարտականութեան թաղթ,
դաշնագիր կամ Հաստատութեան թուղթ մ'ու-
նիք, անոր համար մեր քաղաքին արձանագրու-
թեան մէջ կանցընենք, ինչպէս որ հոս յայտ-

Համառուս ստորագրութիւնը՝ յաջորդն է:
— Անիքն վրայ փորագրուած էր Սրբուհուն
Նշանաբէմի ամբողջ պատկերը, ձախ ձեռքը
Թագւարուակն գաւազանով. Հառագայթներով
Հըլպատած գլուխ վրայ կեցած էր Գասկիթ
Մարգարելին թագը. Հասապայթներուն վերաբը^ւ
իսաւ, ոտուներուն տակիւ՝ երկիր. Սրբուհուն
Դժմանը կը կենայ մուրացիք մը, մեկ ուրով
Ժունը կրիպան, ձախ ձեռքը մուրացիք գաւա-
զան մը բռնելով, աջ ձեռքով ողբրմութիւն
Կուզէ Սրբուհին: Ս. Եղիսաբէթ ողբրմութիւն
կու տայ աջ ձեռքօքը երկե ստակ: Վնիքն բո-
լորացիք պայման գրուած է լատիներէն. SIGIL-
LVM OPPIDI ARME. ELISABETH. 1746.

Այս ըրած ստորագութիւնն թարգմանուածին է՝ Գրանսկիլտանից հայոց բարբառով վեցուած հայերէնէ մը, որս պատճական րանք մըն է եւ ո գժբախտ կորսատան մը արդիւկըք՝ Առանց ասուն դաշտ պափ չընենայինք պյան տեղական մեջուած գործած ստորագութիւնը։

1749년 քաղցին գլխաւոր գատաւորն էր
Պ. Ղազար Յովհաննեանց: Իրեն ձեռքն ըլլալով
քաղցին թէ մեռ ու թէ պատիկ կնիքը, որն այ
լաւ փակուած արկզէ մը մէջ կը պահուեին եւ
միայն պաշտօնական թղթերը կնիքելու համար
դուրս կը հանուեին, չի գիտակի Բնապէշ՝ քաղց
ին պատիկ կնիքն անենաւուց կ'ըլլայ: Թե պէտ
ինքն կնիք մասն յայստնեց թէ քաղցին սպասաւո
րին տուեր է, ու անցագիր մը կնիք: Եւ կամ
որչափ որ կը յիշէ Յովհաննէս Վասիլինցի ա-
պրանքը զատելու ատեն՝ հն կեցած էր կնիքը
ու անշուշն այս առմիւն գողցուեցաւ կամ կոր-
սուեցաւ: Քաջարը մնաւոեց ու մնաւոեց 1749Հ

նեցինք, մեր յաջորդաց համար, որ գիտնան ասանկ կնքյ մը կորուսալ: — Զարրորդ. թէ որ այս մեր կորուսած կնքը մէկ՝ առանց Աստուծոյ երկիւղ ունեցող մարգաւ մը ձեռքն ինչան ըլլայ, որն որ մեր քաղցին վրայ գրած ըլլայ մէկ պարտաւորութեան դաշնագիր մը, կ'ուզէ ըլլայ պարտիք վրայ, կ'ուզէ ըլլայ որեւէ եկեղակ որիշ բանի մը վրայ, որ կնքուած ըլլայ այս մեր կորուսած կնքուլ, կարծելով թէ կնքեն զօրութեամբ արժէք մը պիտի սենենայ այն գրութիւնն: ու նիք չհամարձակ ունենալ նյութ մէզին եներկայացընեւ իրեն ու մեր կենաքութեամբ, ատեն, եւ պատկեց մայ անիկայ իր ժառանգաց եւ կամ ուրիշ մը ձեռքը, ու նիք ելլէ եւ պահնանձունք ընէ յաջորդներէն՝ մեր մահուանէն ետեւ այս կնքին զօրութեամբ, — գիտնայ ամէն մարդ որ ուղիղ ճամփով եղած պահանջմունք պիտի չըլլայ այս բանս, այլ ծուռ: Վասն զի մէնք, ինչպէս վերն ալ յիշեցինք, ամենեւն մարդու մը ձեռքը չընչինք ոչինչ տեսակ դրութիւն, որ մեր այս կորուսած կնքովը կնքովը կ'ամրացընենք:

Ասոր համար կը հաստատենք եւ կը ստորագրենք ամէն մէին մեր յատուկ անունը. եւ քաղցին կնքովը կ'ամրացընենք: Այս յայտարարութենէն կինանք տեսնել նախ՝ թէ այս միջոցին հրաշփ ծանրակշռութիւն կը դրուէր կնքյ մը կորասեան վրայ. եւ թէ ինչ մեծ երկիւղի մէջ էին մեր նաևնին, որ չըլլայ թէ կիցըն կորասեամբն իրենց ու իրենց զաւակաց վրայ մեծ պարտաւորութիւն մը ծանրանայ: Երկրորդ՝ թէ ինչ խոճմանանքաւոր, ինչպէս զգուշաւոր, բայց միանդամայն ինչպէս շըջահայեաց էին իրենց գործոց մէջ: — Աւազիկայ յայտարարութիւնը մէպէտ ամենազարդ ոճով ու միամութեամբ զրուած երեւայ, ի վերայ այս ամենայնի այս պարզութեան ներքեւ սուր քաղաքականութիւն, սաստիք որ ուշաբն միաբ ու հեռահայեաց աչք մը ծածկուած է: Մեղմակ ու պարզութեամբ կը սկսի, զրութեամբ կը շըջառուակուի ու ամենամեծ խստութեամբ եւ սաստիք սպառնալեց կը լմինայ:

Աւելորդ չէ թերեւս այս եղածները՝ յայտարարութեամ թղթով համերձ ընթերցողաց առջեւը գնել բայց հայ բնագրին: “Մէք, ներքյ գրեւալու կը վկայեցնունք այս գրով, ինչպէս որ ի թէցյն 1749 ըլլալվ Պատուելի Ալաշայ Ղազարն օհանեանց պիրով քաղաքին մերը եւ ունենալով Պատուելի քաղաքն իրեն հրամանացն ձեռն զիրեն երկու մնչին,

որ մեծ ու պատի, որպէս զիրօվի ձեռք ու Մոհան վրայ կու գումի փորած այս կերպիւս, այսինքն Սրբուհցն եղիսարէդայ Պատիկը քաղաքին: Թագաւորական ձերդրում Սօլահայ ձեռն, Դաւիդ Մարգարէին գօրօնան գլխին. ճարաւ գայգներն գլխուն բոլը. ճառագայգին վրայ նաւչ եւ ստիցն տակն քաշած պապէս գետին. դիմոցն մէկ մարդուն մէկ ոտքի ծովն կու անէ, տօլախոյ ձեռն գրժամն: աղէկ ձեռքքն ողորմիւն կ'ուզէ Արբուհցըն եղիսարէդայ մատէն: Արբանի Եղիսարէկ ողորմիւնի կու այս աղէկ ձեռքքն իրէք ստիցն: Բոլըն ունի գիր գրած լատինէկ պապէս. Ակիլիում օրինի: արմէ. Էլիզար. 1746: Այս գրին բոլըն կայ փորած բարդ բոլըրման. այս փորածին գուսէն ունի մէկ սունկամն՝ մնչին հետ պարէպար, որ մնչիրեն գրվելով վերցրգեալ Պատուելի ազախն ձեռացն տակն, Պատուելի քաղցին սընտակին մէջ եւ ով գիտէ թէ ինչ բանի պէտք էլլու է որ մնչրընի Պատուելի քաղցին մէջ: թէպէտ կույացնէ իրեն հրամանին, իրեն հրամանացն հագովն, թէ ամփէլէ մարդուն որ մնչրէ քաղցին մէկ բաշոշչմն, կամ թէ որպէս միուր կուգայ զԱղաշայ օվանսիսն վասիկանց ուերարձալուիկգ արաւ արաւանքն պահէս որն Պատուելի քաղցին մնչրին տակն կու գումի վերը գրեալ փորմանքովն եւ գրերովն կու գումիք: Զայս վնաբերով մեր 1749էն մինչեւ 1752ըն եւ սատըն չի տակօվ իրեն, քաղզեցանք ամենէքեանս, որնք հօս այլ վար կու գումինք գրած. եւ խորհուրդ անէլով ի վրայ կորսդիան մնչրին, հասդատեցինք վասն Ապադայի, որ գրվէ այս մնչրին կորուսդն մեր քաղցին բրօգգօգօլումն մէջ եւ բուրքիցօվագ ըլլայ մեր հասարակութեամբն դիմոց նմանապէտ մեր գիրգիւլից վարմէկիային կիւլիչին՝ մէջ. եւ այս այս կերպիւս:

1^ա. Խամաց կու անինը ամէն մէկին, թէ պատի երկիրին մէջ եւ ոկայ երկիր. թէ մեր

1. Հայ ճեռք. — թերեւս լուսի բառն է: 2. Լուսնին լուսով գտաւածն, զըր կաղերը սովոր եւ գործածելի, անթացուու:

3. Անգու, եւրոպական բացարութեամբ եւ հանգ. յօնի, գերա. քեծե Հան — ուղէն՝ ուղիղ ձեռք:

4. Տակուական վասպերէն բառ է: կը նշանակէ ինքին բառակաց:

5. Անցագիր. լատինեան բառ է:

6. Բաժանման բարդութիւն լատ. բառն է, որ բաշխութ, բաժանում կը նշանակէ:

7. Երկու բան ալ հանգարերէն եւ կը նշանակէ բառական մասուած մնացք:

գեւեւեւեւեց վարմէկիան եւ թէ օգկայ վարմէկիան
սեր կամ ամբոններ, թէ մաճքի, թէ սասի, թէ
օլախի, թէ նէմեցի եւ թէ հայի եւ կամ թէ
ինչ նածոննի, մանաւանդ ալ իժօվ մեր քաղա-
քացոյն. որ գումաւ ունենար մէկնիվըն իրեն
ձեռն գանգագագ թմ, ամպրութիւնն կամ պյլ
կերպիւ գիրգիս, կոզէն ինչ անուն անւնայ, զա-
տուելի քաղքէն որ ըլրա, այս մեր կորած մոհ-
րօվն մէհրած, որպէս ալ վիր յաշնենինք
զշշաններն, նայ ունենայ առաջ սերելու եւ զա-
տուելի քաղաքին բրեգնենգալադ անէլու- որ թէ
որ այնպիսի հարպաւոր բանն ըլրա եւ պէտք պի-
լար որ Պատուելի Քաղաքն կանի իրեն տմած օ-
պիկածիային քոլ¹, նայ մոհրընի հիմիկն մօն-
հօնն. որն որ ունի Պատուելի քաղաքն:

Ճճո. Ունողին Պատուելիք Քաղջբն այսպիսի
գիր, կու ասնք դէրմին տօրի երկրի եղեալուն
մէկ տարի. այս մեր երկրին մարդկացը վեց ա-
միս, մեր վարմէկիցաւէն եղեալուն իրեր ամիս.
Եւ մեր քաղաքացցն վեց շաբաթ, որ ունենայ
այս դէրմինուս զիրեն ձեռքն եղեալ գիրն Պա-
տուելիք Քաղջբն բըէզէնզօվադ անենուն. Եւ թէ
որ չի կամենար այնպիսի հմբենանայ՝ գալու եւ
կամ օզգային հետ ալ չի կարենար իր բուլուն. Նայ
ունենայ այնպիսին, այս վերսպարեալ գերմինուս,
ոգիսաց ցեղ չեն նայ. Պատուելիք Քաղջբն գրով
իմացնելու. զէրայ, թէ՛ որ ունենար մէկ այնպիսի
գիրմին որ բրոգուգօվադ չ անեկ³ այս դէրմի-
նուս. նայ գիտէնայ այնպիսին, որ զուրի պիլց
այս գիրն ու ոչ մէկ տեղմալ սէպի չի բըռ-
նուի:

ՅՅՅ, Արակ Տեսեւ մնաք մեր երդումովնի,
ողն որ գրիշինք Պատուելիք քաղքին, Կու Հաս-
դատիննեա, որ մեր գիտենաւլիք ընտնիք որ ունե-
նակը հէջ մէկ տեղ մըն ալ այս երկիրն մէջ եւ
ոչ օսար երկիր, այս մեր գերց գրեալ կրտած
մնչուն մօհրած ոչ մէկ ցեղն օսկիկամիայ, ոչ
գամրդագր, ոչ Հաստատեան գիր, ոչ իւ-
թերու քայ եւ ոչ մէկ ցեղն զիր վկայ, վան
պարորիկ կու գրինք Տիեմ մեր Պատուելիք քա-
ղքինք բրոդօգ օտմն մէջ, որպէս որ հօս բռ-
բլիգօւադ արինք, մեր աղջայն յիշտառակ, որ
գիտենան դրախտութիւնն կորբագեան մնչին:

4^{to}. Թէ որ ընկած ըլլար այս մեր վերսց
գրեալ մոհքն մէկ այնպէս առանց Աստուծոյ ա-

Հին եղեալ մառգու ձեռ, որ գրած ըլար կամ
գրեր Պատուելի քաղցին վրայ մէկ զօր օպիկիա-
ձիամբ, կուզէ պարագի, կուզէ այլ կերպի բա-
նի վերայ եւ մոհրած ըլար, այս մեր վերց
գրեալ կորած մօհրօվի, այն նիսթօվի թէ մօհ-
րին ուժէլութեամբն հասդառ մայ այն գիրն ու-
նին չի խնելով բրէցն վիայ անէլու իրեն եւ
մեր կիսանառութեան ժամանակին, մընա գիրն
իրեն ուժէրիդաշխն եւ կամ օկպիյնն ձեռն, որ
ձեռն ունեցուի նէլք ու բրէցն վիայ անէլու բր
բառէրիդաշխն մէր մահւանը էտեւաց այս մօհ-
րին ուժէլութեամբն, նայ գիտենան ամէն մէկն
որ հէլլէ ձամբով չի պիտի բրէցն վիա հապա-
ծուր. զէրայ, որպէս մինչ այլ վիր յայտնեցնիք
մեր հոգւովն թէ մառգու ձեռ ալ չունինք հէլլ
մէկ ցեղանի գիր, այս մեր կարած մօհրօվի մօհ-
րած. վասն այսորիկ հօս ալ կու հասդատինք եւ
կու գրինք գգիրը ամէն մէկըս շուշդրիգվադ-
անէլով եւ Պատուելի քաղցին մոհրօվի ամբա-
ցոցաներով:

Գրեցաւ ի թվոյն 1752. Գեկտեմբերի
18ին, Երկրին Դրանզիլվանիոյ ի Քաղաքն Հայոց
Էլիուարէդ:

Այս երկու միջանկեալ պատահարներէն
ետեւ անցնինք մեր պատմութեան ընթացքին,
եւ շարունակենք անոր թելն անկէ՝ ուր որ թո-
գուցած էինք:

ՅՈՎՀ. ԱՆԵՑԻ



ԱԶԳԱԳՐԱԿԱՆ

ՀԱՅ ԳԻՒՂԱԿԱՆ ՑԱՐԻՆԵ

L.

Հայ գիւղն ընդհանրապէս:

Այս պատճեններու համար՝ զրոյնք քիչ
մ'ետքը պիտի պարզե՞մ, դիւզե՞ն առ հասարակ
իրավու հնարին են։ Տնեան այնպիսի առարարութեան
մ'իրար կցւուած են, որ անվագութ անձ մ'առաջնորդ
տեսութեամբ չի կրնար անոնց թիւն ճշշդ որոշել է։
Այսիւ պատճենին պատճեններ տոփառ են
զարգրիկ նոսի՝ դիւզութեան աւելի ապահովութեան
մասնաւորի ըլլալու այս կարուութեան առ կրաքար
կց են, որպէս իշտածն վանդի ժամանակ գրացնին
կարենան իրենց օշական աւելաւալ այս վաճառական
այնպիսի վայրեր իրենց նախարարութեան ամեց ըն-
տար են, որք ցանք իրենց յափշտակից թռչուութեան
իրենց որդի ցանքու ենին ինչ որ իրենքն հարկ ան-
հրաժարական եր, ոյսոր ինչպէս առ հասարակ կը պայ

¹ Այսինքն, եթէ հարկը ըլլց որ քաղաքն իր պարտաւորութիւնը կատարէ կամ իր պարտականութեան խօսքն մըսա մնաւ:

³ Աստիճաներէն է, կը նշանակէ՝ անձամբ։
⁴ Բրդուսէի վեցորդ անկան, կը նշանակէ, արձանագրել
առջևապարհեան մատուցնին մէջ անցընել։